

ՅԵՏԻՆ ՈՂՋՈՅՆՔ ԱՌ ԾՈՎ

Ըղմակուկաւս իմ մըրմընջեա
Ծովդ անուշակ, ոյր քաղցը ալիք՝
Զերդ տարփաւոր ոք ուխտապահ,
Արկանեն կոծ յաւեժակայ
Ընդ աւերակդ այդ գեղեցիկ։

Ծըփամ յալիսդ ՚ի սիրտ յորդոր
Յայնմ ՚ի ժամուն՝ յոր ՚ի ժայռէն
Նարընջենին, որթ բեղմնաւոր
Սըփուեն զըստուեր յալիսդ ՚ի խոր,
Նաւավարին քաղցը ապաւէն։

Ըստէպ յիմ կուրս առանց թիոյ՝
Զանձն իմ ՚ի գիրկ սիրոյդ թողեալ,
Իրը ՚ի հանդիստ իմոյս հոգւոյ
Փակեմ ՚ի ճօճ կոհակիդ քոյ
Զակն իմ լուսով տուընջեան խոնջեալ։

Հեղահամբոյր զերդ երիվար,
Ոյր թուլակի տատանի սանձ,
Միշտ դու ՚ի զով ուրեք դադար
Առեալ տանիս զիմ կուր տըկար,
Վարեալ փըրփըռվ քոյոցդ ափանց։

Ո՞հ, որորեա, որորեա դեռ,
Որորեա զայս նըւագ վերջին
Ըզմանուկ զայդ՝ յոր ազդես սէր,
Որ մինչ կենացն յարշալըյսն էր,
Յանտառս, յալիս միտքն յածէին։

Որ զարդարեացն Աստուած զաշխարհ
Քոյ տարերաւըդ դեղեցիկ,
Ըզբնաւ ինչ աստ կարգեաց յարմար.
Երկինք յալիս պաղպաջեն վառ,
Եւ զերկնից ցոլս ցայտեն ալիք։

Զինջ զերդ բըրացս իմոց ՚ի տես՝
Անցանեն շողք յալիսդ յըստակ,
Եւ ՚ի փաղփուն քոյ ասպարէդ

Դոդցես ըզլոյսըն թաւալես
Յոսկեփայլ ջուրսդ և կապուտակ :

Զերծ 'ի կապից, նըման մըտաց,
Զթագաւորաց նաւս խորտակես.
Եւ բարկութեանդ յեռանդն անսանձ՝
Հըլու առ Տէր որ գքեղ դըրդեաց,
Սոսկ 'ի բարբառ իւր դադարես :

Դու վեհ պատկեր ես անբաւին.
Յալեաց յալիս վարեալ ական
Զուր յափն յափնէ գայ զչետ քոյին.
Զուր միտքն 'ի գիւտ եզերցդ յածին,
Հանդոյն ծագացն յաւերժական :

Բարբառդ ահեղ և քաղցրալուր
Ըզգանդ ափանցըդ դըղըրդէ.
Կամ ընդ սիզուտ վայրն անհամբոյը,
Իբր հեզաշարժ սիւքն 'ի մամուռ,
Նըւաղաձայն մեղմ մըրմընջէ :

Զի քաղցր ես ինձ, կոհակդ հեղիկ,
Երբ ընդ երկչոտ մակուկաւս իմ
Իբր ըզհըսկայ բացընկեցիկ
Ծնդ խուն բեռամբ թեքեալ ալիք,
Ինձ փեռեկեն զորրոց ջրային :

Զի քաղցր ես ինձ, երբ հողմն հանդարտ
Նընջէ յանձաւսըդ զովագին.
Եւ թուին եզերքդ 'ի ժմիտ զըւարլդ՝
Տեսեալ 'ի ծոց քոյ հրաշաղարդ
Զըստուեր մայրեացն երերագին :

Զի քաղցր ես ինձ, երբ 'ի խելս անդ
Յերանդս 'ի բիւր փունջ փունջ զրասանդք
Թողեալք հողմոյն ցիր աստ և անդ,
Պսակեն ըզքեղ իբրև ըզտաշտ՝
Որոյ եզերք պատին ծաղկամիք :

Զի քաղցր՝ երբ հողմ դըգուէ ջերին
Ըզմեղմաշարժ ծոցդ երերուն.
Եւ ընդ ճընշմամբ իմոյ ձեռին

**Ավերդ ուսնուն և խռնարհին
գեղեցկանազ լանջաց հանդոյն :**

Ե՛կ փախրատեայ իմ նտւակին
Եկ տուր համբոյր զվերջին նըւագ .
Շուրջ ծաւալեա զողբ ցաւադին ,
Եւ 'ի փըրփուր ափանց քոյին
Թաց զիմ ճակատ և զաշս համակ :

Թոյլ տուր ընդ դաշտ քոյին անկայ
Յնւկամ ազատ ծըփել կուրիս .
Ծնդ ընդ այրիւըն Սիրիլեայ
Կամ ընդ շիրմաւըն Վիրգիլեայ
Մէն քոյ ալեակ սուրբ է առ իս :

Ընդ բնաւ ափունարդ ցանկալիս ,
Ուր սէր զիմ սիրտ արծարծեաց վառ ,
Ի տես նոցին յուզեալ հոգիս
Գտանէ զդադար և զհայրենիս ,
Եւ զերջանիկ աւուրց նըշխար :

Ծփեսջիր թափառ . յեզերս համակ
Յն և վարեալ զիս տանիցիս ,
Նկատեմ պատկերս 'ի մէն կոհակ .
Եւ առ մէն ժայռ ըդքոյ զափամբք՝
Խոկք , յիշատակք նորոգին յիս :

ԼԱՄԱՐԴԻՆ

Թարգ . Հ . Սամ . Կեսարեան :

ՓՐԵԴԵԲԻԿՈՍ ԳՈՒԼԻԵԼՄՈՍ

ԹԱԴԱԱՐԱՆԴ ԻՇԱԱ ԲՐՈՒԽԻՈՑ

Փրեդերիկոս Գուլիելմոս թագաժառանդ իշխան Բրուսիոյ ծնաւ յամին 1834 հոկտեմբեր 18 , և է միակ որդի Գուլիելմոս թագաւորին և Աւկուսդա թագուհւոյն :

Թագուհւոյն Աւկուսդա , որ կէօթէ բանաստեղծին աշակերտն էր , մտացի և կիրթ կին մ'ըլլալով , մասնաւոր հոգ տարաւ իւր Ֆրից (Frîz) որդւոյն դաս-

տիարակութեանը , որուն տրուեցան ուսուցիչ՝ զրական , բարոյական , քաղաքական գիտութեանց մէջ , ինչպէս նաև պատմական ու բանասիրական ուսմանց համար կոտէդ և Մաքս . Յոնքէր , իսկ զինուորական արուեստին համար՝ Ռոն և Մոլդէ զօրապետները :

Երբ լմբնցուց իւր զպրոցական ուսումն , իբրև պարզ զինուոր պահանորդաց առաջին գնդին մէջ մնուաւ 'ի Բոցտամ , ուր սկսաւ իւր զինուորական ընթացքը :

Յամին 1858 յունուար 25 ամուսնա-